

այս վէպը Կրեն ծանօթ էր միայն այն զարմանալի խաչին պատմութիւնը որ կանգնուած էր բլրան վրայ քաղաքին արեւելակողմը Արամազ-դայ պատկերին տեղը: Այս կեան իսկ որ սեան զրոյն անանօթ 'է Նորնեացոյ' գեղեցիկ վկայութիւն մըն է իւր աղբերաց հնութեան:

Բայց արդ փոքր Սոկրատ այս երկուքն ալ իրարու խառնած է, թէ լուսաւոր խաչն եւ թէ Բերկեկող սիւնը, այսպէս բառ առ բառ. "Եւ Բրամազդայ ուրեմն կանգնել [զնշան խաչին Բրիտտոսի... եւ զն ոչ էր գործ ճարտարի՛ արնամարմնալ լինէր ի բազմաց. իսկ սուրբ կինն կայր յազմիս զգիշերն ամենայն եւ ի վաղիւն լուսաւորեալ լինէր նշան խաչին, որ հիացոց զհեռուորս եւ զմերձաւորս, եւ հաստանցեան ի հաւասար:] Թայե՛տամ հրամայէ շինել տուն աղծից, եւն: Ամբողջ այն կտորը՝ զոր անկիւնաւոր փակագծի մէջ գրինք, կը պակսի Մեծ Սոկրատայ քով:

(Մեռացած էր ակբամ):



Յ Ե Ն Ո Ւ Մ Ե Ն Ն

Գիտնական նիւթերու վրայ անպակաս եղած են եւ պիտի ըլլան իրարու հակառակ անտուժիւններ: Ախնական գրութիւնք (որոնցմէ հեռի ըլլալու են հակառակասեր ոգին եւ արհամարհոտ ոճը) կարեւոր են վէճի ենթարկուած նիւթը լուսարանելու, եւ փոքր փոքր եզրակացու-թեան մը յանգելու յօդուս գիտութեան:

Մտաբուժեան արժանի է, թէ սովորու-նլի մը գրութիւնն ունի ճանաչող յարգ, բայց հասարակութեան պատկանող անի մը գրութիւնն կրնայ ստանալ բարբախտ յարգ ու վարկ, աննաւանդ եթէ նոյն հասարակութեան organին մէջ երեւի: Այս պատճառաւ, ծանր թերթերը մեծապէս զգուշաւոր են եւ չեն հրատարակեր այնպիսի գրութիւններ որ կրնայով մը կրնան համարուիլ լուծիչ եւ քակիչ բարի յարաբերու-թեանց: Անհանձն մտաբը ծանր աչք մը կ'արձակէ թէ սովականի մը եւ թէ հասարակութեան մը կողմանէ իրեն զեմ հրատարակուած նսեմ գրութեանց եւ հեղինական ասացուածոց, եւ անոց վրայ կը տարածէ քրիստոնէական ան-անտուժեան բողբ: Յիրաւի, լուել ինտու-նն սակ յարգ սովոր, — որ սիրոյ սակզինիկ աշերան անվճար կը գահէ:

Գրութեանն նպատակն ու փափաքն է, թերթեացութեանց առաջքն առնուել, ուստի կը յայտնենք, թէ վարքութեան շղիկն բացախայու-թեան միջոցին՝ առանց իւր գիտութեան Հանրին Սեպտեմբերի Բառնի մէջ էլ 283 "Գեղատիպ աղեղութիւններն" վերնադրով խիստ պատասխան

մը տրուած էր, որուն կծու ոճը (եւ թէ ուրիշ մեկուն այսպետով գրութիւնը) հասարակութեան խաղաղարար զգածմանց զեմ' են. — թեեւ զժբախ-տարար այն ալ ստոյգ է, որ "Գեղեղեհիկն" մէկ յօդուանէ Հանրին զեմ' էր այն, ստոր առաջին զարիք առաւ:

Անկերծօրէն կը դնահաստենք երկգարեան գիտնական եւ բազմաբղիւն Անեմոկոյ Միւխ-թարեան Միաբանութեան յարգն ու վարկը, եւ իրաւամբ մեծ համարում կը վայելէ թէ հայազգի եւ թէ օտարազգի ժողովրդեան մէջ: Անեմոկոյ Միւխթարեանք եւ Անեմոյի Միւխթա-րեանք ոչ ապաքեն են Մեծին Միւխթարայ երկ-նիք' առջ, ուրեն ո՛վ որ նսեւ յանգողոյն եւ յանխորհուրդս զպէ՛ն երկու թիւերն մեռու, անով իսկ կը վերաւորէ սեպտեմբերի 283: Մեր բնաբանն է, թէ համակիր եւ փոփոխակի յարգութեամբ (որ իրօք ալ պէտք է երեւի թէ ի բանն եւ թէ ի գրութիւնն իւրաքանչիւրոց), երկու հայազգի համանուն համարիւն եւ համա-մարիւն Միւխթարեան Միաբանութիւնը, — որոնցմէ իւրաքանչիւրն սակ' սեպտեմբերի 283-ը չեմք յիշուել Յեռան, — պէտք են իրարու ձեռք կարկանդակ եւ օգնել իրեն կողայր կողայր, որով կ'ըլլան Կառն ու Կար, եւ կը կարողանան գործել մեծամեծս յասպարիկի բարոյական եւ աշխարհական գիտութեանց եւ գրութեանց, նպատակաւ մեր հայ ազգին միտքն լուսաւորելու եւ սիրտն ազնուացնելու ի փառս Աստուծոյ:

Լ. ԹՈՒՆՆՅԱՆ



Ք Ր Վ Ա Ն Գ Ե Վ Թ Ի Ն

Ռ Ե Ս Ո Ւ Մ Ե Ն Ն

ՆԱԳՐԱԳԱՆ — Աղբիւրնը նազոյն հայոց պատ-մութեան. 289:

ՊԱՏՄԱԳԱՆ — Ողիսարթնուպոլսոյ ազգայինը մի շամիւս կ'ըլլան հայ եպիսկոպոսութեան վերա-նորոգութեանը նամար. 297: — Ազարկ մը լեհասայոց վրայ. 300:

ՆԵՆՍԱԳՐԱԳԱՆ — Բծիչ Դոկտ. Նահապետ Ռո-սիւնեան. 305: — Կոլոս. 309:

ՄԱՏՆԱԳՐԱԳԱՆ — Մ. Կոլոնացոյ պատմութեան ժամանակին մասին (Թղթակոթիւն հայագէտ Փ. Կոնքոթի). 317:

Ժանօթութիւն. 320:



ՀՐԱՏԱՐԱՅՈՂ ԵՒ ՊԱՏՄԱՆԱՏԱՌՈՒ ՄԱՐԱԳՈՐ

Լ. ԱՌՈՒՅԵԼ Կ. ՊԱՐԱՆՉ

Ք Ի Ե Ն Ե Ն, Մ Ի Թ Ե Ր Բ Ե Ն Ե Ն Ց Յ Ա Ր Ե Ն